

# Տ Ն Տ Ե Ս

ՀԱՅՈՒԹԻՒՆ ԱՄԱՍԵԱՅ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Գ Ի Տ Ա Կ Ա Ն

ՄԷՏԷՈՐԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ Կ. ԹՈԼՍՈՅ

Բերայի կայսերական դիտարանի հրատարակութենէ քաղած եմք հետեւեալ ցուցակը որ 1867էն մինչեւ 1886 այսինքն 19 տարուան միջոցի մէջ մէտէորաբանական գիտողութեանց արդիւնք են . այս գիտողութիւնք հետաքրքրական եւ օգտակար գիտելիքներ պարունակելով կրնան կարեւոր լինիլ շատ պարագայից մէջ ուսումնականաց եւ մասնագիտաց ճիշդ գաղափար մի տալով նոցա կ. Պոլսոյ կլիմային վրայ :

Տարեկան միջին վիճակ

Բարձրութիւն ծանրաչափիի	առաւօտեան ժամը 9ին	761 , 9
Աստիճան ջերմաչափի	ըստ Եւրոպացւոց	14 , 5
Բարձրութիւն անձրեւոյ հազարերրորդամեթր		710 , 6
Անձրեւոյին աւուրք		82
Հիւսիսային հողմոց աւուրք		243
Հարաւային հողմոց աւուրք		122
Խոնաւութիւն		70 °/0
Փոթորկային աւուրք		15
Ջինային աւուրք		14
Վերոյգրեալ ցուցակէն կը հասկցուի , օրինակի համար ,		
թէ Պոլսոյ օդոյ բարեխառնութեան աստիճանը միջին հաշ-		

ւով գրեթէ 14 է, թէ տարուան մէջ 82 օր անձրեւ, 15 օր փոթորիկ եւ 14 օր ծիւն տեղի կունենան եւայլն։ Իսկ հիւսւային հովերը տարւոյն մէջ հարաւային հովմոց կրկնապատիկն են, այսինքն երկու օր հիւսվային եւ մէկ օր հարաւային հովեր իշեն։

## Բացարձակ վիճակ

Ծանրաչափի ամենաբարձր աստիճան.	28 Յուն.	1880	780.	6
» ամենանուազ	»	21 Նոյեմ.	1874	756. 1
Զերմաչափի ամենաբարձր	»	5 Օգոս.	1880	57. 5
» ամենանուազ	»	26 Յուն.	1869	—8. 2
Բարձ. անձրեւոյ ամենաբարձր աստիճան յամին	1877.	1066.	7	
» » ամենանուազ	»	»	1880.	482. 2
Անձրեւային աւուրց ամենաբարձր թիւ	»	1884.	102	
» » ամենափոքր	»	»	1880.	57
Հիւս. հովմոց	»	ամենաբարձր	»	1885. 245
» » ամենափոքր	»	»	1869.	222
Փոթորկային	»	ամենաբարձր	»	1883. 29
» » ամենափոքր	»	»	1874.	5
Զիւնային	»	ամենաբարձր	»	1875. 25
» » ամենափոքր	»	»	1872.	4
Խոնաւութիւն ամենաբարձր աստիճ.	»	1875.	75 %	
» ամենափոքր	»	»	1882.	67 %

Այս ցուցակն եւս կը հասկցուի թէ 19 տարուան մէջ ջերմաչափին տուած ամենէն բարձր աստիճանն է 57, 3 որ տեղի ունեցած է 5 Օգոստոս 1880ի, եւ ամենէն նուազ աստիճանն է 8, 2 զրոյէն վար որ անդի ունեցած է 26 Յունվար 1869ի. ամենէն փոթորկալից տարին եղած է 1883 տարին յորում փոթորկաց թիւը 29ի հասած է, եւ ամենէն քիչ փոթորիկ պատահած է 1874ին յորում փոթորկաց թիւն է 5։

Անձրեւոյ բարձրութիւնը 1877ին մինչեւ 1066 հազարերորդամեթրի հասած է, այսինքն 19 տարուան շրջանի մէջ ամենէն շատ անձրեւ տեղի ունեցած է սոյն տարին։ Իսկ 1880ին անձրեւոյ բարձրութիւնը 482 հազարերրորդամեթր տուած է, այսինքն սոյն տարւոյ մէջ ամենէն քիչ անձրեւած

է : Մէկ հազարերրորդամեթր բարձրութիւն ջրոյ համապատասխանէ մէկ լիթրա ջրոյ մէկ քառակուսի մէթրօ տարածութեան վրայ : Նոյնպէս անձրեւային աւուրց ամենէն շատթիւն է 102 որ պատահած է 1884ին, իսկ ամենէն նուազթիւն է 57 որ պատահած է 1885ին :

Փարիզի մէտորաբանական գիտողութեանց հետ բաղդատութեան առնելով Պոլսոյ մէջ եղած գիտողութեանց արդիւնքն նկատողութեան արժանի հետեւանքներ կը գտնեմք :

Առաջին ցուցակին կը տեսնեմք թէ միջին հաշւով Պոլսոյ մէջ տարին 82 օր անձրեւ պատահի որոյ բարձրութիւնը 710 հազարերրորդամեթր է :

Իսկ Փարիզի մէջ միջին հաշւով տարին 211 օր անձրեւ պատահի, սակայն անձրեւոյ բարձրութիւնը միայն 513 հազարերրորդամեթր է : Ըսել է թէ Փարիզի մէջ եկած անձրեւոյ քանակութիւնը աւելի նուազէ Պոլսոյ բաղդատմամբ . միայն թէ այդ անձրեւոյ քանակութիւնը Փարիզի մէջ կը նայ 211 օրուան մէջ մինչդեռ Պոլսոյ մէջ թէեւ աւելի շատ անձրեւ կը գայ բայց 82 օրուան մէջ այսինքն աւելի քիչ ժամանակի մէջ :

Հետեւաբար Փարիզի մէջ անձրեւը աւելի արդիւնաւոր կը լինի վասն զի հողին մէջ լաւ կը թափանցէ, մինչդեռ Պոլսոյ մէջ անձրեւը յորդ լայց քիչ անդամ պատահելով երկրին ներքին խաւերը չէ կարող թափանցել եւ մի մասն յանօգուտու հողին երեսէն կը սահի :

Գիտեմք թէ անտառները երկրի մի ոչ միայն հարստութեան աղբիւր, այլ մշակութեան եւս օգտակար են վասն զի անտառներն կանոնաւոր անձրեւներ կը պատճառեն եւ երկրին խոնաւութիւնը կը պահպանեն : Այս պատճառաւ Գաղղիոյ եւ ընդհանուր Եւրոպիոյ մէջ անտառաց պահպանութեան ամենամեծ խնամք կը տարուին, մինչդեռ Տաճկաստանի մէջ գժբաղդաբար, օրուան ապրուսար ճարելու համար եւ վաղուանը չմոռածելով՝ անտառները հետզհետէ կը ջարդեն եւ կայրեն առանց փոյթ տանելու նորէն անտառներ ցանելու եւ հասցընելու :

Այն երկրին մէջ որ ամայի գարձած է, անձրեւները չեն

կրնար միօրինակ լինիլ այլ փոթորկիներէ ծագելով, շատ գաւառներ ամիսներով անձրեւ չեն տեսներ, եւ ուրիշ գաւառներ չափազանց անձրեւային հեղեղներով կողողին։ Ահա այս է պատճառը որ Ասիոյ մէջ շատ տեղ յաճախ չորութիւն տեղի ունենալով հունձքերը կայրին, եւ ուրիշ տեղ հեղեղները զանոնք կը քակեն, կապականեն եւ կը փատեցնեն։

Այս է նաև պատճառը որ մի քանի տարին անգամ ահաւոր սովը իւր ճիրանները կը տարածէ խեղճ ժողովրդեան վրայ զոր տգիտութեամբ աստուածային նախախնամութեան կը վերագրէ եւ անտրառունջ կը մեռնի։ Աւելի խելացի էին մեր նախնիք որ մայրիները պաշտէին եւ որոց համար անտառներն սրբազան վայրեր էին։ Կառավարութիւնը անտառաց պահպանութեան համար մեծ փոյթ ունի եւ յաճախ խիստ միջոցներ գործադրել ստիպուած է։ սակայն պէտք է որ ժողովուրդն ալ նորա ջանից օգնէ եւ պէտք է համոզուի թէ անտառաց պահպանութենէ կախումն ունի մարդկային ընկերութեան պահպանութիւնը, եւ թէ ով որ ծառ մը կը խլէ առանց գոնէ ծառ մի նորա տեղ տնկելու՝ տալագայ սերունդը կը սպանանէ։

Մ . Ա.ձէՄԵԱՆ

## Պ Ո Ս Փ Ո Ր

Ալեաց մէջէն կանգնած վեր  
Զոյգ հրաւալի աւշարհներ,  
Ապօած դիտէմ միւս զիրա  
Իբրեւ երկու սիրահար,  
Եւ Տէր ճապի ձեր վերայ  
Սիրուն ափունէ Պոսփորայ։

Խարեաւ վարսիւմ աչ նուաղ,  
Դու Եւրոպա՝ հարս չբաղ,  
Եւ քաւ մօրւօմ յօնէ նսեմ  
Ասիան՝ ք նսի դէմ,  
Ո՛վ նես ափունէ Պոսփորայ,  
Տէրն ալ ճապի ձեր վերայ։

Ընդ երկնեով ձեր պայծառ  
Չկայ ձմեռ ոչ ամառ .  
Այլ առաւտօն է գարուն ,  
Երեկոյին ալ աշուն .  
Զուարք ափունք Պոսփորայ ,  
Տէրն իսկ ժայի ձեր վերայ :

Դարէ ի դար՝ դուք երկու  
Խշուկ հզօր ծովիբու  
Որք աշխարհիս ծայրերէն  
Երկրպագուս ձեզ բերեն ,  
Եւ Տէր ժայի ձեր վերայ  
Կապոյց ծովիբ Պոսփորայ :

Երբոր հովեր մեղմառունչ  
Ծաղիկներու շարժեն փունչ ,  
Այնպէս անոյց հոս բուրեն ,  
Որ հրեակներ հրապուրեն ,  
Եւ Տէր ժայի ձեր վերայ  
Ծաղկեալ ափունք Պոսփորայ :

Ծածկեն թիեր թռչունք թիւր  
Եւ հովիսներ զով աղքիւր .  
Սոխակին հետ վարդենիք  
Տօնեն ամեն օր հարսնիք ,  
Եւ Տէր ժայի ձեր վերայ  
Չինալ ափունք Պոսփորայ :

Երբոր յայզուն վարդամաս՝  
Շարուին բլրոց ձեր ճակաս  
Շող՝ մարգարիտ իբր աւազ ,  
Հիացեալ ընդ այս երազ  
Տէրն իսկ ժայի ձեր վերայ  
Օրհնեալ ափունք Պոսփորայ :

Իսկ երբ լուսին ծագելով  
Ցոլայ պատկերն յալիս զով՝  
Չես զիսեր որն է չինալ ,

Եւ հանելով ընդ իւր խաղ  
Տէրն իսկ ժաղի ձեր վերայ  
Պայծառ ալիք Պոսփորայ :

Կէս զիւերին՝ սիրահար  
Կուսանք երբոր թիալար  
Սահին ի ջուրս կապուտակ  
Եւ նուազեն անոււակ,  
Տէրն իսկ՝ ափունք Պոսփորայ,  
Ժաղի իրենց ալ վերայ :

Ոչ Հելուետիա, Նարօլի  
Ոչ են քան ձեզ սիրալի.  
Թագաւորներ են անբախս  
Որ տեսած չեն զայս դրախս,  
Եւ Տէր ժաղի ձեր վերայ  
Անմահ ափունք Պոսփորայ :

Թոշնունի՞ որ բոյն անվրդով  
Կամիք տինել վարդերով,  
Աղջկնւնի՞ երէ սիրոյ թել  
Կամիք հանդարտ ոլորել,  
Եկէք յափունս Պոսփորայ  
Եւ Տէր հսկէ ձեր վերայ :

Տրտում հողիք՝ նաեւ դուք  
Որ փետուէք ծառոց շուք,  
Կամ ուրանաք դուք՝ յամառք,  
Արարչուրեան հրացեն ու փառք,  
Եկէք յափունս Պոսփորայ  
Եւ Տէր զքայ ձեր վերայ:

Մ. ԱՃԵՄԵԱՆ



## ԳԻՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ

### ՑՈՐԵՆԻ ՀԻՒՄԱԴՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Ցորենը որ մարդկային ցեղն մեծաւ մասամբ սնուցանող նիւթն է, ցանուելէ մինչև կալի եղանակն, շատ մը հիւանդութեանց ենթակայ է որ մեր հողագործաց սրտերուն խայթ մը եղած է՝ չզիտնալով նոցա դէմ պէտք եղած գործադրելի գարմաններն։ Ասոնցմէ զլիսաւորապէս հարուածողն սեւ ախտն է զոր շատ գաւառաց մէջ տաճկական լեզուաւ սիւրմէ կ'անուանեն և զոր Գաղղիացիք շարօն կը կոչեն։ Այս ախտը ցորենահատին մէջտեղէն ձեւանալով՝ հետզհետէ իւր շրջանը կ'ընդարձակէ մինչեւ ցորենին կեղեւները և այնպէս սահմաննեալ կը մնայ առանց բացուելու։ Այն վայրկեանէն սկսեալ ցորենահատն կը ձեւափոխի թէ զոյնով և թէ կազմուածով։ հատիկը փոքր, կլոր, աւելի կալուղ և յարդը ընդհանրապէս կարճ կ'ըլլայ. տերեւներն նեղ և չորցած դեղին տերեւներու զոյն մը կ'առնեն. հասկը՝ առողջ ցորենի նման զլուխը ծուած ըլլալու տեղ, ուղիղ դիրք մը կ'առնէ՝ ցորենահատն աւելի թեթեւ ըլլալուն. կապտազոյն կամ սեւ նիւթ մը կը պարունակէ որ աճառի պէս իւղոտ փաշի մ'է, զոր եթէ մատներով նզմելու ըլլանք հոտած ձկի նման զարշանտութիւն մը կը հաղորդէ։

Հիւանդութեան ծնունդ տուող զլիսաւոր պատճառներն են հովանուա և խոնաւ դաշտերն, յաճախ յաճախ անձրեւներն, իբր սերմ գործածուած ախտաւոր տկար ցորենն, իսկ ամենէն առաւել երկնչելի են մէզ, մշուշ և մառախուղներն։

Այս տեսակ ախտացեալ ցորեններն զրեթէ կէսուակէս զնով կը վաճառուին. իւր չափին մէջ  $25 - 30^{\circ}$  թեթեւնալով մեծ կորուստ և վնաս կը պատճառեն, և անկէ շնուած հացը սեւ և լեղի կ'ըլլայ։ Այնպէս որ 400 քիլէ ցորենը (քի-

լէն 25 հօխայի կը համապատասխանէց) ախտաւորելով 65—70 քիլէ կը մնայ, և առ նուազն քիլէն 18 դուրուշ հաշուելով,  $18 \times 30 = 540$  դուրուշի վնաս մը զոյանայ: Ասկէ զատ լաւ ցորենը միջին հաշուով 18 դուրուշի կը վաճառուի, մինչդեռ ախտացեալ ցորենը հազիւ հազ 13 դուրուշի այսինքն քիլէն 5 դուրուշ նուազ որով 500 դուրուշի վնաս մը եւս կը զոյանայ զոր աւելցընելով նախորդ 540 դուրուշի վրայ, ամբողջ վնասը 1040 դուրուշի կը հասնի 100 քիլէյի համար: Այս ախտին դէմ նախազզուշական դարմաններն բազմաթիւ են, բայց ամենազօրաւոր, փորձուած և դիւրին ու փոքր ծախքով գործադրելի դարմանը հետեւեալն է:

Մէկ քիլէյի համար (25 հօխա) առ 1 հօխա չմարած կիր և 100 տրամ ծծմբատ պղնձոյ (կեօզ քաշը) (sulfate de cuivre.) նախ և առաջ պղնձոյ ծծմբատը 3—4 հօխա տաք չրոյ մէջ հալեցուր, միևնույն ժամանակ 1 հօխա կիրն սակառի մէջ զնելով պաղ չրոյ մէջ 5—10 մաներկրորդ թող և յետոյ անմիջապէս հանելով գետնի վրայ թափէ ուր կ'սկսի բորբոքիլ և փոշի դառնալ: Անգա սերմաննելիք ցորենը մէկ տեղ մը կոյտ ընելով և պղնձոյ ծծմբատով պատրաստեալ չուրին վրան սփուելով լաւ մը խառնէ բահով և բանի մը անզամ մէկ տեղէն միւս տեղ նետէ, որպէս զի լաւ մը ծծէ չրախառն դեղը: Այս միջոցիս պատրաստեալ մարած կիրն եւս ցորենակոյտին վրայ տարածելով գեռ քիչ մը ժամանակ խառնէ զայն առաջին անզամուն պէս: Այս գործողութիւնը ցորենը ցանելէ օր մը առաջ ընելու է որպէս զի չորնալու միջոց ըլլայ, և թաց ըլլալով քանի մը հատը միասին փակած չի ցանուի: Ասկէ զատ միշտ մաքուր, լեցուն՝ ծանր և գեղեցիկ տեսքով ցորենը իբր սերմ գործածելու է և ամեն տարի առողջմէ սերմ ընտրելու է:

Ցորենի ամբարանոցները և պահարանները միշտ օդաւետ ըլլալու և արեւ տեսնելու են. սարդի ոստայներն և փոշինները մաքրելու է որք տեսակ տեսակ վնասակար որ-

դերու ապաստանարան լինելով, յիշեալ հիւանդութեան և  
այլոց զիսաւոր պատճառ կը համարուին :

Հետեւեալ հաշուէն կը տեսնուի 100 քիլէ ցորենի հա-  
մար շահն ու վկասն :

100 քիլէ ցորենի համար	ծծմբատ	100	»	կիր	100	»	20 փրցէն	50	
									250
կորուստ	%	250 + 500 = 1040							դր.
ծախս դարմանի					250	»			
Շահ 100 քիլէ ցորենոյ							790		

### Ա. Ռ Ց Ն Ի Ն

#### Մ Խ Ո Ւ Կ Ն Ե Ր Ը Զ Ն Ձ Ե Լ Ո Ւ Կ Ե Ր Պ

Եռացած ջրոյ մէջ տասը վայրկեանի չափ ափսենդի (վե-  
լին) տերեւներ եվիելով, վրձինով մը այդ հեղուկէն քսելու-  
է անկողնոյ երկաթին կամ փայտին եւ պատերուն ոյն տեղ-  
ուանքը ուր մըուկներու նշաններ գանուին : Այս գործողու-  
թիւնը մէկ երկու անգամ կրկնելով մըուկները բնաջինջ կըլլան :

#### Ե Ր Ե Ս Ի Ն Ս Ե Լ Ո Ւ Կ Ե Ր Պ

Դէմքին վրայի կէտի ոլէս ուր բիծերը մորթին ծակաիկ-  
ներուն մէջ ճարսլոտ նիւթ մըն է՝ քրտինքի մնացորդ : Նախ  
եղունգով սղմելով զանոնք հանելու է եւ օլիին մէջ քիչ մը  
քափուր (քեաֆիրի) խառնելով լուանալու է բիծերուն տեղե-  
րը . Երեկոյին ալ պառկելու ժամանակ զինկոյի բօմատայով  
օծելու է :

Օգտակար կրնայ ըլլալ նաեւ լուանալ երեսը միայն ջրոյ

մէջ քիչ մը քարազօնաթ տը սուտ (carbonate de soude) լսառ-նելով:

### ԱՐԵՒԱԶԱՐԿԻ ԱՐԳԵԼՔ

Արեւազարկի առաջքն առնելու համար եւրոպական եւ ամերիկայի թերթերու մէջ կը կարդանք թէ՝ կաղամբի տերեւը թրջելով գլխարկին (կամ ֆէսին) մէջ դնելու է՝ ջորցած առեն կրկին թրջելով:

Ինչպէս հոս արեւելքի մէջ ալ ուռիի (սէօյիւտի) տերեւները գլխու վրայ կը կրեն արեւին մէջ պատողները, որ վերինին նայելով եթէ թաց թաց գիշին մէջ դրուելու ըլլայ՝ առելի լաւ ազդեցութիւն պիտի ընէ:

### ՃԱԹՐՏԱՄ ԶԵՐՔԵՐՈՒ ԴԵՂ

Տաք ու պաղէ եւ առանին աշխատանքէ շատ անգամ ձեռքերը կը ճաթրտին եւ անկերպարան կը լլան, Տօքթօր նիմայէր՝ կը պատուիրէ որ լիմոնի ջրով լաւ մը ձեռուները շփուի, ինչպէս որ կը նեն սովորաբար կլիսերինով, որ նոյն-պէս բուժիչ յատկութիւն ունի, բայց ոչ առաջինին չափի:

Յուլիս ամսաթերթիդ մէջ յօդուած մը կարդացի, յուրում օճառախոսոյն խաշած ջրովը գլուխը լուալը դարման կը ցուցնէք մազերու արմատոց զօշացման եւ թեփերու ոչնչացման: Ենթագրենք թէ այդ գեղով կարելի ըլլայ մազերու թափումը արգիլել. բայց չկայ հնար մը որ արդէն թափած մազերը բուսցնէ:

Ինչպէս կը գտնէք Մատամ. Ա. Ա. Ալլէնի մազ նորողող դեղը:

Քանի մը բարեկամաց հետ այս խնդրոյ վրայ խօսած առենս, որոց մազերը ինձ նման ժամանակին սկսեր են թափիլ, մէջերնուն մէկը կարծիք յայտնեց թէ՝ պղնձեայ ամանի մը մէջ ժանդահարեալ ձէթով գլուխը օծելը ազդու միջոց է եղեր մազերը նորոգելու եւ անոնց կեանք եւ ոյժ տալու:

Զենք գիտեր սակայն որ այս միջոցը առողջապահական է թէ վասակար :

Ինչ ալ ըլլայ, սպասելով թերթիդ մէջ այս մասին աւելի ընդարձակ տեղեկութիւններ կարդալ,

Մնամ յարգանօֆ

Ա. Պոլիս 6 Օգոստոս 87

Չեր բաժանորդը

### ԹԻՏԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Սոյն վերնագրին տակ՝ տնտեսական, առեւտրական, զպրոցական, տնական, օրինական եւայլ պիտանի խնդրոց վերաբերեալ հարցումներ հանդէսիս մէջ հրատարակել որոշած ըլլալով, յօժարութեամբ պիտի ընդունիմք մեր բաժանորդաց կողմանէ մեզ ուղղուած այս տեսակ հարցումներն, ինչպէս եւ այդ հարցմանց տրուած պատասխաններն : Հարցմունք թէ, պատասխանիք պէտք է համառօս ըլլան եւ պարզ լեզուալ գրուած. հրատարակութեան արժանի ըլլամարտած գրութիւնը եւ չեն դարձուիր :

31. Տղայոց ձեռքի կոծիծները ի՞նչպէս ջնջելու է .

32. Ի՞նչ պէտք է ընել արգիլելու համար որ տղայք եւ դունգնին չիկրծեն .

33. Տանց սենեկաց կամ ձեղուններուն մէջ յառաջ եկած մուկերը հեռացնելու միջոցն ի՞նչ է :

կ. Պոլիս 10 Օգոստ.

գ. Պ.

34. Ո եւ իցէ տեղւոյ մը կլիման աղէկ կամ գէշ ըլլալը ի՞նչպէս ճանչնալ պէտք է .

35. Ջուրին աղէկը ի՞նչպէս կը գիտցուի եւ ո՞րը աւելի օգտակար է խմել, անձրեւինը թէ աղբիւրինը .

36. Մոխին շատ եփածը աւելի օգտակար է թէ քիչ եփածը, ո՞րը գիւրամարս է եւ ո՞րը սննդաբար .

37. Ականջի խլութիւնը անհետացնելու համար ի՞նչ գեղ գործածել պէտք է .

38. Հաւկթին թոյլթէ պինդ եփածը աւելի օգտակար է .

իւնիս, 24 Յուլիս

լ. Կ. ՄՈՒԹԱՖԵԱՆ

39. Մեր երկրի բուսաբերութիւնը ընտիր է եւ շատ տեսակ վարդեր յառաջ կը բերէ ուստի կը մասագրենք Քըզանը կը հոչակաւոր վարդենին մշակել, նկատելով որ այլ եւ այլ նա-

հանգներ կը յաջողին այդ տեսակ վարդենւոյն մշակութեան մէջ եւ քաջալերութիւն կը տեսնեն։ Հանդիսիդ միջոցաւ կը հարցնեմք թէ ի՞նչպէս արդեօք կրնանք ստանալ գոնէ հարիւր հատ բուն Քըզանլըի վարդատունկէն զի քաջայոյս եմք թէ մեր շրջանակի մէջ ալ պիտի յաջողի այն։

Նմանապէս ուստի կրնանք ստանալ ամ ըստ ամէ Ամերիկեան բամբակի եւ Ենինի ծխախոտի հունտեր։

Վ. Կ. ԱՐՄԼ.ԱՆԵԱՆ

Վերոյիշեալ հարցումը վսեմ. Ամասեան էֆէնտիլի ուշադրութեանը կը յանձնարարենք։ Ծ. Խ.

### Ա. Ռ. Ո. Դ. Զ. Ա. Պ. Ա. Հ. Ա. Ն

#### ՓՈՂԱՑԱԻ (ԳՈՒՇՊՈՂԱՆ)

Գաղղիոյ առողջապահական թերթի մը մէջ կը կարդանք մասնաւորի մը կողմանէ հրատարակուած՝ վաղացաւի հիւանդութեան դէմ ազդու դարման մը որով կարելի է քանի մը վայրկենի մէջ կատարելապէս բժշկել այս հիւանդութիւնը որ մանկանց սոսկալի կոտորած կուտայ միշտ եւ շատ ընտանեաց մէջ յուսահատութիւն կը ցանէ։

Այդ անձը կը պատմէ թէ սոյն գեղը իւր ընտանեաց մէջ հօրմէ յորդի աւանդական եղած է։ Մարդասիրական պարագ կը համարիմք զայն հրատարակել մանաւանդ որ եթէ օգուտ չընէ, չկրնար եւ ոչ ալ վնասել։

Աւասիկ գեղը։

Սոյն մը մոխրի մէջ եփելով՝ բարակ լաթի կամ թիւղինսի մէջ տարածելու է եւ վրան դարձեալ բարակ լաթ մը ծածկելէ յետոյ՝ մէկ խահվէի դդալ ամօնիսի (նշատը բուհու) լեցընելու է վրան եւ այսպէս տաք տաք հիւանդին կոկորդին վրայ կապելու է։

Այս հիւանդութեան դէմ վերջին ժամանակներս նաեւ

բժշկութիւնը յաջողութեամբ գործածած է հետեւեալ դեղը սիլվիու ու ու ֆալսիու կրանիլի (sulfure de calcium granulé): Ասի փոքրիկ հատիւններ են, իւրաքանչիւրը մէկ հազարեր- բրորդակրամ՝ քառորդը մէկ անգամ կրնայ հատիկ մը արուիւ տղայոց մինչեւ որ ծծմբային հոս մը ստանիքսէն ետ գայ:

Ասկէ զատ պէտք է օրը 3 կամ 4 անգամ փափուկ վրձի- նով մը կոկորդին հիւանդ մասերուն վրայ քսել հետեւեալ կերպով պատրաստուած դեղը:

Լիմօն մը քամելու եւ այդ քամուկին խահվէի երկու դը- գալ մեղը եւ քիչ մը պաղլեղի (շապ) բարակ փոշի խառնե- լու է երկու մասով բռնելու չափ:

### ՏՂԱՅՈՅ ԶՈՐ ՀԱՅ ԿԱՄ ԿԱՊՈՅՏ ՀԱՅ

Տղայոց տարիքին համեմատ օրը 3 կամ 4 դգալ կուպրի օշարակ (քալթրան շուրուալը) տալն չատ օգտակար է կապոյտ կամ չոր հազն անցընելու համար. կրնայ արուիլ նաեւ նոյն չափով որեւէ կակացացուցիչ օշարակ մը որուն մէջ պէտք է քիչ մը պէղատօն խառնել: Բայց ամենէն կարեւորն է տղա- յոց պառկած սենեակին օդը մաքրել. Նորվէկիացի բժիշկ մը Տօքթօր Մօհն կ'ապահովէ թէ ծծմբային գոլորշիով տրուած ծխումն (թիւթսիւ) կապոյտ հազին դէմ անմիջական դար- ման կրնայ լինիլ որ պէտք է ի գործ դնել հետեւեալ եղա- նակով:

Առաւոտուն՝ տղայոց մաքուր ճերմակեղին հագցընելով՝ զանոնք ուրիշ տեղ մը փոխադրելու է: Պառկելու սենեակին մէջ կախելու է անկողինը, հագուստները, խաղալիկները եւ այն ամեն բան զոր կարելի չէ լուանալ: Յետոյ ծծմբի ծաղիկ այրելով հինգ ժամ գոնէ սպասելու է որ ծուխը սենեակին ամեն կողմ թափանցէ: Մէկ խորանարդ միջոցի համար 25 կրամ ծծումք այրել պէտք է: Հինգ ժամէն վերջը անկողին եւ հագուստ պէտք է բացօդեայ տեղ մը դնել եւ սենեակին ամեն սպատուհան եւ դռները բանալ որ թարմ օդ ներս մտնէ: Երեկոյին տղայք այդ սենեակին եւ անկողնոյն մէջ կրնան տապահովութեամբ պառկիլ: Այս միջոցը կրնայ բժշկել ամե- նէն հին եւ գէշ հազերը:

## ՓՈՐՀԱՐՈՒԹԻՒՆ

Ամերիկայի բժիշկ մը կ'ապահովէ թէ ամենէն հինցած փորհարութիւնը կրնայ բժշկիլ հետեւեալ դեղով. գինով քացախի մէջ կարելի եղածին չափ հասարակ աղ հալեցընելով խահվէի դգալով օրը 3 կամ 4 անգամ խմելու է :

Հ Ո Ւ Մ Կ Ա Թ Խ Մ Ե Լ Ո Ւ Վ Ա Յ Ց

Պատասխան, Տնտեսի 9<sup>րդ</sup>, թուոյն 29<sup>րդ</sup>. հարցման. թէ, «Հում կաթ խմելն առաւօտներն, օգտակար է թէ ոչ.» Պատասխան.

Կաթն կերակրոց առաջինն է ամենէն աննդարարն եւ ամենէն դիւրամարսն. այսու ամենայնիւ Սլրաճա, Վերևս, Թիփօ, Չիչեմ, Քըզըլ, Բուշպողան, Քզամուժ եւ ուրիշ տարափոխիկ հիւանդութեանց փոխանցման ամենէն գլխաւոր միջնորդներէն մին ըլլալով, պարտք կ'համարիմ՝ իբրեւ կանոն առողջաբանական եւ հետեւաբար տնտեսական, յանձնարարել ամենուն թէ ով որ կաթ կուտէ (եւ ամեն ոք ուտելու է), միշտ եռացնելց յետոյ պէտք է ուտէ զի եռալու գործողութեամբ վերոյիշեալ բոլոր հիւանդութեանց սերմերը կոչնչանան, այս զգուշութիւնը խիստ անհրաժեշտ է մանաւանդմեր երկրին համար՝ ուր այսպիսի նախազգուշական միջոցներու ոչ ոք կը նայի:

Այսօր այսչափ, յաջորդիւ դարձեալ այս նիւթիս վրայ պիտի խօսիմ կաթն ընկերական կարեւոր եւ անտեսական խնդիրներէն մին ըլլալուն:

Ա. Ի Ի Թ Ի Ի Ճ Ե Ս Ա Ն

## ԵՂՈՒՆԳՆԵՐՈՒ ԴԱՐՄԱՆՈՒՄ

Ի Պատասխանի թիւ 30 հարցման

Գնդասեղի մը սուր ծայրովը եղունդիդ շուրջը գտնուած մորթերը կամացուկ մը եղունդէն բաժնէ եւ այս գործողութիւնը կրկնէ քանի մ'անգամ մինչեւ որ փակած մորթն ու եղունդը պէտք եղածին չափ զատուելով զքեզ անհանդիստ չլնեն :

Ա. Մ.

### ԱՐԱԲԱԿԱՆ ԱՌԱԿ

Մեր աղնիւ բարեկամ մեծապատիւ Տօքթօր Շիշմաննեան  
է փէնտի դրկած է մեր ընթերցողաց համար հետեւեալ հըմ-  
տալից առակը, զոր յօժարութեամբ կը հրատարակենք իբրեւ  
մի հրահանգիչ խրատ :

Արաբական առակ մը այսպէս կըսէ : Զորս մարդիկ միա-  
տեղ նստած են, առաջինը այն է որ չգիտեր եւ չգիտեր  
թէ չգիտէ, դա խենթ մի է, զգուշացիր իրմէ . երկորդը  
այն է որ չգիտեր այլ գիտէ թէ չգիտեր . ագէտ մ'է, սոր-  
վեցուր իրեն, ուսո՞ զնա . երրորդը այն է որ գիտէ այլ չը-  
գիտեր թէ գիտէ, քնացած ոմն է . զարթո՞ զնա . չորրորդը  
այն է որ գիտէ եւ գիտէ թէ գիտէ . դա իմաստուն մ'է,  
հետեւէ իրեն :

Կը հարցնեմք մտացի ընթերցողին թէ՝ գրողներ ունիմք  
յարեւելս, յարեւմնւաս, ի հիւսիս եւ ի հարաւ . սոցա որն  
է հետեւելին :

### ՊԱՐԱՊՈՅ ԺԱՄԵՐՈՒ ՀԱՄԱՐ

«Գործերն ի՞նչպէս են տօքթօր» .

«Շատ աղէկ, շատ գոհ եմ, հասածիս չափ գործ կայ» .

«Ինչ կըսէք, չէի կարծեր թէ այդչափ հիւանդութիւն  
ըլլար այս միջոցիս» .

«Ո՛չ, հիւանդութիւն չը կայ . բայց մենք մեր վաստակը  
հիւանդներէն չենք հաներ, այլ մեր գլխաւոր եկամուտը ա-  
նոնցմէ է որք պակասութիւն մը չունին առողջութեան մասին» :

Յ. Պ.

«Ողորմութիւն մը տուէք խեղճ կոյր աղքատին» :

«Ծո ի՞նչ կըսես քու աչքերդ բաց են, ինձմէ աղէկ կը  
տեսնես» .

«Ինձ համար չէ աղա, կոյր ընկերոջս համար է որ այսօր  
մէկ տեղ չէ» .

«Ինք ո՞ւր է հապա .»

«Այսօր հարսնիք ունի կը կարգուի կոր .»

Թ. Պ.

Առաջին ապատւնի . Մարիամ տեղէդ կելլէս կոր .  
Երկրորդ ապատւնի . Բաի իրենց որ տեղս մէկը գտնեն ,  
գալ շաբթու պիտի ելեմ .

Ա. Ա. Շատ աղէկ տեղ է կըսեն անոնց համար , ի՞նչու  
կելլես կոր .

Բ. Ա. Աղէկ տեղ է , ամսականը լեցուն , հանըմն ալ բա-  
րեսիրտ է՝ աղէկ կը վարուի եւ անպակաս հագուստ կը շինէ .  
բայց աղային երեսը բնաւ չի խնդար եւ տունը ըսես նէ  
վանք կընմանի , մարդուն ոիրազ կը նեղանայ :

Թ. Պ.

«Այս ամառ օդավոխութիւնը օգուտ մը ունեցաւ ձեզի ,  
տիկին .»

«Այս շատ գոհ եմ տօքթօր , աղջկանս մէկը նշանեցի :»

Թ. Պ.

Երեկոյան ճաշկն յետյ , 50 տարի առաջ .

Դրացինին մշակը . «Աղաները բարեւ արին հաճի խաթունը  
կուղին .»

Տան աղան . «Մօ ինչ պիտի ընեն տկար ծեր կինը գի-  
շերով .»

Մշակը . «Ինչ գինտնամ աղա , քիչ մը տի՝ խարմշտըկինք  
ասին .»

Տան աղան . Աղայիդ բարեւ ըրէ՝ ըսէ որ մենք այս գիշեր  
տեսակցութեան պիտի գանք , եթէ կարելի ըլլայ հետ կը բե-  
րենք :

Կէս ժամ յետոյ կը հասկցուի որ այն երեկոյ դրացինին  
տունը նմուտ պատռելի մը գտնուելով գրական վիճարա-  
նութիւն մը բացուեր եւ հետեւալար Յանախապատում գըր-  
քին դիմելու պէտք զգացուեր է :

ԵՐԵԲԵՂԲՈՅՆ

Գեր մարդ մը երբեք չէ կալսուած եւ դուն ուրեք բան-  
տարկուած .

Թ. Պ.

Փնտուէ առաքինութիւններն այլոց վրայ եւ մոլութիւն-  
ներն քո վրայ .

ՖՐԱՆՔԼԻՆ

Ճաշէն առաջ սգելից ըմպելիք գործածելն կը նշանակէ  
սխալ բանալիով մը ստամբսն բանալ .

ԲԺԻՇԿ ՄԸ

Արբեցութեան հետ ի միասին կը բնակին յիմարութիւնն  
ու մոլեգնութիւնը . գինեմոլութիւնը ընկերային աղէտ մ'է .

Պ.ՈՒՏՈ.ՐԴՈՍ

Դաղլիացի մը ծիախոս կը գործածէ ոռւսիացւոյ մը  
չափ , երկու անգամ աւելի քան իտալացի մը , երեք անգամ  
նուազ գերմանացւոյ մը գործածածէն եւ չորս անգամնուազ  
պելճիքացիէ մը :

Օդին՝ ջղերուն վրայ ի գործ դրած աղեցութեամբն , կը  
նմանի մարդուս առողջութեանը վրայ քաշուած փոխանա-  
կագրոյ մը , զոր կատարուիմք վերանորոգել՝ վճարման աղ-  
րիւրներու բացակայութեան պատճառաւ . ուստի նա պիտի  
սպառէ այսպէս՝ մեր շահուն տեղ մեր դրամագլուխը , որոյ  
պիտի հետեւի բնականաբար մեր մարմնոյ սնանկութիւնը :

Քթախոտն մի մեծ դեր կատարած է ժողովրդեան դա-  
սուց մէջ . իւր գործածութիւնը այնքան ընդհանրացած էր  
երբեմն , որ տասներկու եղանակներ հնարուեր էին ընչա-  
տուփի կիրառութեան վրայ .

1. Աջ ձեռքովնիդ առէք ընչատուփը .
2. Բնչատուփն աջէն ձախ ձեռքերնիդ անցուցէք .
3. Զարկէք ընչատուփին վրայ .
4. Բացէք ընչատուփը ,
5. Ներկայ եղողներուն տուէք ընչատուփը .
6. Զեղի մօտեցուցէք ընչատուփը .

7. Քթախոտը ժողուեցէք ընչառուփին մէջ՝ կողմական հարուած մը տալով նմա.

8. Աջ ձեռքովնիդ առէք քթախոտն.

9. Գայն քթերնուդ տանելէ առաջ քիչ մը ժամանակ ձեր մատանց մէջ բռնեցէք.

10. Քթերնուդ տարէք.

11. Սեղմեցէք ոնզունքնիդ եւ վեր քաշեցէք առանց ծաղրելի շարժում մ'ընելու :

12. Գոցեցէք ընչառուփը, փոնգտացէք՝ րշու եւ հաղցէք :

Թարգմանեաց

Մ. Գ. Խօհելոն

### ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Տ. է. Ասա Բագար. Զեր Յուլիս 17 նամակաւ 19, 5  
դրուշի նամակադրոշմ ստացանք. Զեր ցոյց տուած երկու  
բաժանորդաց թերթերն զրկուեցան իրենց հասցէին. սկսեալ  
թիւ 9 է Ս. Ա. ի եւ թիւ 10 է 3. Ա. ի համար :

Ա. Հ. Օրտու. Ստացանք Զեր յուլիս 1 եւ 21 նամակներով  
26 դրուշի նամակադրոշմ. սոյն երկու բաժանորդաց 1 թիւ-  
էն սկսեալ եւ Զեր յունիսի թիւն զրկուած են ժամանակին :

Խ. Կ. Մ. Խնձեա. Ստացանք Զեր Յուլիս 16 եւ 24 նա-  
մակներով 15 ական դրուշի նամակադրոշմ. Զեր ուղածին  
համեմատ թիւ 1 եւ 2 էն 7 ական հատ Ս. Մ. վարժարա-  
նի, 1 թուէն սկսեալ Մ. Բ. ի եւ թիւ 2 էն 2 հատ ալ Զեր  
հասցէին զրկեցինք :

Օ. Ե. Ուզուն Քէօփրիւ. Զեր Յուլիս 27 նամակաւ 15  
դրուշի թղթադրոշմ ստացանք մինչեւ 10<sup>րդ</sup>ն տնմիջապէս զըր-  
կուեցան Զեր ցոյց առւած հասցէին :

Յ. Գ. Փ. Զմիւննիա. Ղրկուեցան Զեզ թիւ 10 է երկու  
հատ. աւելորդ եկած թերթերն յարմար բարեկամաց տուէք  
իրրեւ օրինակ :

Կ. Յ. Գ. Նիկոլիդա. Ստացանք 103 դրուշ Զեր Յուլիս

28 և 50 նամակներով. Զեր ուղած թիւերն յանձնուեցան :  
Բ. Գ. Տ. Թ. Նիկոլիդա թիւ 10 է սկսեալ երեք օրինակ  
Տնտես զրկուեցան Զեր հասցէին :

Կ. Խ. Տրապիզոնն. Սատանք Զեր Յուլիս 18 և 0գոս-  
տոս 1 նամակներն . Եթէ պէտք տեսնեմք մեր պատասխան-  
ներն Տնտեսի մէջ կը հրատարակենք, մասնաւոր նամակ չենք  
գրեր : Զեզ կը զրկուին Տնտեսէն երեք օրինակ մին Մ. Ա. ի  
եւ միւս երկուքը Զեզ համար : Տեղոյդ ընթերցարանինը  
նուէր է այս տարի . այսօր կը զրկենք 2 օրինակ թիւ 15  
մինչեւ 4 եւ մի օրինակ թիւ 15 մինչեւ 8 . ինչպէս եւ երեք  
օրինակ ներկայ թուէն .

Մ. Պ. Զ. Սեբաստիա . Յունիս 10 նամակաւ յայտնած  
էիք թէ իւնեա վերադարձած էք, մենք ալ ըստ այնմ Զեր  
9 եւ 10 թիւերն հոն զրկած եմք :

#### Պատասխան թիւ 27 հարցման

Թէպէտեւ մէկ մէթր լայնութեամբ հոսող աւուտակի մը  
ջուրի կարուտութիւն ունենալնիդ յայտներ էիք, սակայն առ-  
ուակին ի՞նչ արագութեամբ հոսիլը եւ որչափ խորունկ ըլ-  
լալը չէիք յայտնած, ուստի անկարելի է ինձ հաշուել ձեր  
երկրին որչափ ջուրի կարօտ ըլլալը :

Եփրատ գետին վեր ջուր կառնուի ջրհաններու միջոցաւ  
որչափ որ ուզուի :

Ջրհաններու անսակը եւ այս գործին որչափ սասակով  
յառաջ գալիքը Զեզ հաղորդելու համար պէտք է դիտնալ  
հետեւեալ տեղեկութիւնները :

Ա. Մշակութեան համար քանի՛ արտավար (donoums =  
9, 19 50 ares) տեղ ջուրի կարօտ է :

Բ. Որչափ բնակիչ եւ չորքոտանի ունի :

Ուզուն ֆէօրի 6 Օգոստոս 87

Երկրաչափ Տէրութեան  
ԽԱՍՏԱԴ, Մ. ՍՏԱՄՊՈՒԵԱՆ

## Կ Ի Ւ Ե Խ Ո Ս Կ Ի Ւ

Ով կը յարգէ միայն ոսկին  
Պատիւ բերէ իւր վարկին .  
Ով կը սիրէ միայն զիւր կին  
Նորա բաժինն է երկին .  
Խսկ ով սիրէ կնոշ ոսկին  
Ոչ վարկ ունի ոչ երկին

Ա . Ա .

## Բ Ա Ղ Դ Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Մ Ը

«Մասիս» լրագրի՝ 1881 Հոկտեմբեր 5 թիւն պատահմամբ  
ձեռքբրնիս անցած ըլլալով անտի կը քաղեմք հետեւեալ հատ-  
ուածն՝ արժանի մեր ընթերցողաց ուշադրութեան:

«1872 ին երկը զործաւորք՝ որք Պ. Բէլիքս Պոնայի տըն-  
տեսագիտութեան դասերուն կանոնաւորապէս ունկնդրու-  
թիւն կընէին, զործաւորական ընկերութիւն մը կազմելու  
ձեռնարկեցին, նպատակ զնելով մէկ մէկ պարտիզաւոր լաւ  
տուն շինել ընկերութեան խրաքանչիւր անդամոց համար:»

«Այսօր յիշեալ ընկերութիւնը երկու կտոր գետին ունի,  
մին 144,000 եւ միւսն 71,000 քառակուսի ոտնաչափ, եւ  
այս հիանալի արդիւնքը ձեռք բերած է շարաթը մէկ մէկ  
ֆրանքի հանգանակութեամբ:»

«Անցեալ շաբթու (<sup>(\*)</sup>) ընկերութեան առաջին տանը հիմնա-  
դրութիւնն եղաւ հանդիսաւոր կերպիւ, եւ Պ. Ֆէլիքս Պոնա  
տնտեսագէտը՝ տոյն արարողութեան ներկայ գտնուելու հրա-  
ւիրուելով, զեղեցիկ բանախօսութիւն մ'ըրաւ ի ներկայու-  
թեան հազարաւոր զործաւորաց. զովելով նոցա իմսսատուն  
ձեռնարկն եւ յորդորելով որ յարատեւեն իրենց զովելի ջա-  
նից մէջ:»

«Ծնկերութիւնը մտադիր է յառաջիկայ տարւոյն մէջ 50

(\*) Ինչպէս կերեւայ ընկերութեան կազմութենէն ինը տա-  
րի ետքը սկսած են տնաշինութեան .

Ա . Խ .

տուն շինել 50 գործաւորաց համար, որք իւր անդամոց երկրորդ բաժինը կը կազմեն, այնպէս որ մէկ տարիէն այդ բաժնին բոլոր գործաւորք մէկ մէկ տան եւ մէկ մէկ սպարտիզի տէր պիտի ըլլան:

Վերոյիշեալ ընկերութեան նման ընկերութիւններ կան ամեն բաղաքակրթեալ ազգաց մէջ, անոնց նպատակն է ազգաս ժողովուրդը հողի եւ բնակարանի տէր ընելով ազատել վարձակալութեան տառապանքներէն եւ այնու պատրաստել հիմն ժողովրդային բարօրութեան, քանզի հողն է աղբիւր ամենայն հարստութեանց:

Մեր Պոլսեցիքս շատ աւելի պէտք ունէինք այսպիսի ձեռնարկութեանց, նախ՝ զի մեր ապրուատի միջոցներն եւ րոպացւոց չափ կանոնաւորուած չըլլալով չենք կրնար մեր վճարելիք վարձքը միօրինակ շարունակել, երկրորդ՝ ոչ մեր հարուստներն թուով շատ եւ ոչ ալ մեր մէջ դրամազլուխն առատ ըլլալով՝ կարուածատեաց միջև մրցում տեղի չունենար, որպէս զի կարենամք մեր պիտոյիցը նամենատ տուններ գտնալ աժան վարձքերով, երրորդ՝ ամեն ընտանիք իրեն մասնաւոր տուն մը ունենալու դրութեան մէջ ի վաղուց հետէ վարժուած ըլլալով եւ մանաւանդ արեւելքցւոցս ընտանեկան կենակցութեան բնութիւնն ալ այնպէս պահանջելուն, եւրոպացւոցմէ շատ աւելի նեղութեանց եւ անակնկալ թշուառութեանց կը մատնուինք՝ երբ մեր մասնաւոր բնակարաններըն չունենանք, ինչպէս կը տեսնուի՞ հրդեհներու կամ այլ պատճառաւ մեր տուններն կորսնցուցած ատեննիս:

Յայտնի է թէ անցեալ տարի Պոլսոյ մէջ ալ հաստատուեցաւ ձեռնարկ մը նմանօրինակ նպատակաւ, այն է Արեւելեան Տնտեսական Միութիւնը, որ իր տեսակին մէջ առաջնն ըլլալով հանդերձ, որախ ենք կարենալ ըսելու՝ թէ կը շարունակէ տարի ու կէսէ ի վեր ամենայն յաջողութեամք և կրցած է ունենալ մինչեւ ցայսօր 264,000 քառակուսի կանգուն գետին՝ փոխարէն՝ դրամն տմբողջովին վճարուած, նոյնպէս 240,000 կանգուն ալ գոյնարէն ٪ 30 վճարուած եւ

դարձեալ 400,000 կանգուն փոխարէն  $\frac{0}{0}$  12  $\frac{1}{2}$  վճարուած :

Արդ վերոյիշեալ եւրոպական ընկերութիւնը ինն տարուան մէջ 214,000 ռոբ (որ կընէ իբրու 35,000 կանգուն միայն) գետին ունեցած ըլլալուն համար՝ երբ հիանալի արդիւնք մը ունեցած կը նկատուի, հասկա ինչ ըսելու է այն տասնակատիկ արդեանց համար զորս ունեցած է Արեւել. Տնտես. Միուն. Թիւնը միւսին մէկ վեցերորդ ժամանակի միջոցին մէջ՝ առանց համբաւաւոր տնտեսագէտներու առաջնորդութեան և առանց նոյն իսկ մեծամեծ անձանց օժանդակութեան: Յիրաւի հիանալի արդիւնք մ'է այս, որ ցոյց կրւտայ՝ թէ մեր մէջ ալ եւրոպացւոց նման և Թերեւս ալ աւելի արդիւնքներ կրնան յառաջ զալ երբ՝ ուղղութեամբ, հաստատամութեամբ եւ անխրսիր իրարու աշակցութեամբ զորձերն շարունակուին, և եթէ նոյն իսկ մեք ի սկզբան չունենամք այսպիսի ձեռնարկութեանց մէջ եւրոպացւոց չափ զիտութիւն եւ վարժութիւն, ժրացանութեամբ եւ խոհեմութեամբ կարող եմք նաեւ զայնս ձեռք բերել եւ այնպէս՝ ապազային աւելի մեծ քայլեր առնել տնտեսութեան եւ հիտեւաբար հարատութեան շաւդին մէջ:

Իսկ զալով տնաշխմութեանց, այդ մասին որոշեալ ժամանակն եկած չըլլալով չեմք կարող առ այժմ բան մը ըսել. սակայն արտօնագրի նկատմամբ կարող եմք յայտնել թէ վաւերական աղբիւրներէ առնուած տեղեկութիւնը յոյժ զոհացուցիչ են:

Միութեան ընթացից և զիսաւորաբար Տնօրէն ժողովոյ զործոցը վրայ ուրիշ առթիւ պիտի յայտնեմք նաև մեր կարծիքը. որ պիտի ըլլայ ազատ ամեն կողմնակալ նկատումներէ:

ԿՏՐՈՒԽԾ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԿԵՐՊ

 Կտրուած եւ ջրոյ անօթի մէջ դրուած ծաղիկները երկար ժամանակ եւ միանգամայն անօթին ջուրը ապականութենէ զերծ պահելու համար՝ բաւական է 3 կրամ անուշադր (նիշատըր) դնել մէկ լիտրա ջրոյ մէջ:

### ԱՐԵՒԵԼԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Միութեան հողային վճարմանց վերաբերեալ կանոնները՝  
Տնօրէն ժողովոյ կողմանէ պատրաստուած եւ լինամակալաց  
ժողովոյ յանձնուած ըլլալով, կը յուսացուի թէ մինչեւ Աեպ-  
տեմբեր 15 ալէտք եղած քննութիւնքն կատարտին եւ ամ-  
սոյն վերջերը ընդհանուր ժողով կը գումարի, որոյ խնդրոց  
կարգը հաւանականաբար հետեւեալը պիտի ըլլայ.

1. Տեղեկագիր քննիչ յանձնաժողովոյ.
2. Ընդունելութիւն հաշուեկանի 1886 տարւոյ.
3. Քուէարկութիւն հաշուեցուցի 1887 տարւոյ.
4. Վաւերացումն հողային կանոնագրութեան.
5. Ընտրութիւն քննիչներու՝ առաջիկայ տարեվերջի հաշ-  
ուեկուոյն համար.
6. Վիճակ առաջիկայ Մարտի դադարելի անդամոց կի-  
ոյն Ծնդհ. ժողովոյ՝ ըստ 40<sup>րդ</sup> յօդուածի կանոնագրութեան:

### Ց Ա Հ Ե Լ Ո Ւ Ս

#### ԱՆԴԱՄՈՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ

Արամեան	Արգիս Ա. Էֆէնափ Տօքթէօր
Բաբավիլիսլ	Տիմիթրիսոս Տպարանապետ
Եազըմեան	Նելուար Տիկին
Հնաքոէրձեան	Տիգրան Էֆէնափ Գույումձը
Թէրզիեան	Միքայէլ Լասլինձինձը
Թիւլուէնտան	Անտոն Եազմանը
Խսմայիլ Հազգը	» Եազմանը
Կոժիատէս	Սթավրո Սարրափ
Մէհմէտ Ռափի	» Տնօ. Հորգ. գործարանի
Միսայիլիսէս	Էվանժէլիսոս Լրգրապտ. «Անաթօլի» լր.
Մուհիստին	» Հարիւր. ի Զէյթուն Պրն.
Պէհնեթ	» Միլազ. ի Զէյթուն Պրն.
Պոնիփէյ	» Ատամիաբոյժ
Պօղաձեան	Տիգրան Յ. Դասատու

### Ց Ո Ւ Ց Ա Կ

Արեւելեան Տնտեսական Միութեան բաժանորդաց կողմա-  
նէ 1887 յուլիս 15է մինչեւ օգոստոս 8 (Միութեան կազմա-  
կերպութեան Բ. տարւոյ 19<sup>րդ</sup> շաբաթէն մինչեւ 22<sup>րդ</sup> շաբթուան  
վերջը) տեղի ունեցած չորս շաբաթական վճարմանց, որոց  
ընդհանուր գումարն՝ ինչպէս կը աեսնուի, եղած է 11040 դրւ:

Թիւ անձի	Վեար. Դր.								
2	40	83	40	218	40	525	80	421	100
5	160	90	40	220	60	524	60	422	40
4	40	92	60	221	60	527	60	425	40
6	60	93	10	222	50	528	20	425	20
15	110	104	60	224	40	551	50	427	40
14	80	103	40	225	100	555	60	450	50
16	140	115	90	226	100	558	40	455	10
18	40	117	40	251	50	541	10	456	20
21	20	118	20	252	50	542	60	457	60
25	40	120	20	255	50	544	60	458	50
24	40	122	20	255	150	547	60	440	80
50	60	124	110	256	20	549	60	441	40
52	40	125	110	241	50	554	40	442	20
54	40	126	80	242	80	555	60	444	20
55	50	127	40	248	80	557	150	446	60
56	50	130	60	250	80	562	40	447	20
59	40	152	40	255	60	563	260	449	70
42	20	158	120	257	40	567	40	450	80
44	100	159	50	262	80	572	80	451	40
46	70	141	80	266	80	575	20	453	40
48	20	151	110	267	40	574	20	454	40
49	60	155	40	269	60	576	520	455	20
50	20	157	40	270	50	578	80	456	30
54	60	162	20	275	20	583	90	457	40
56	50	163	60	275	20	586	20	458	40
57	40	169	60	279	200	587	40	459	20
59	80	170	50	281	70	589	80	460	50
61	20	178	40	282	70	590	40	464	60
64	40	185	40	286	50	593	20	465	40
65	60	186	40	290	40	599	110	467	20
66	60	187	40	291	80	402	40	469	100
67	60	190	40	292	40	408	60	472	40
68	60	191	40	296	40	409	20	474	60
70	40	194	100	297	40	412	50	475	20
71	80	195	40	500	60	413	40		
72	80	197	80	512	50	415	80		
79	40	201	80	514	20	416	100		
80	140	207	150	515	40	418	60		
81	20	208	20	518	40	419	60		
82	40	210	140	521	40	420	40		